

բայց հարկ ե ընել թէ այս յօդուածները շատ անշաճամ ո՛ր թէ միայն օգուտ չունին, այլ ուղղակի նետակար են: Ահա թէ ինչպէ՛ս: Չափազանց եւ անգեղամբ գրիչը շարժած ասեմ, մտքէն իսկ չ'անցնիր յօդուածագիրը թէ ուրիշ լրագրի մը մէջ իւր հաստատածին ճիշդ հակասակը կը պնդէ ուրիշ անհոշ հրատարակողի մը: Այս անգամ արտաբերութիւնը ընկերական տարակրկտ կը ծնանք օտարաբան գրիչները ընթերցողին վրայ եւ իսկոյն Տշմարտութիւնը կ'ենթարկուի կասկածանքի: Ժամանակին (է—5 մարտ յառաջ) այս իրողութեան մտադիր ըրած էր «Մշակին» գրուած Ամերիկեան թղթակից մը. նայրը կը յիշատակէ այս անգամ «Արեւաւոր» (թիւ 141) «Revue des Revues» թ մէջ հրատարակեալ յօդուածի մ'առթիւ: Քանի որ կենդանական ուղղիչ մարմին մը կը պակտ առնուի մ'առաջին է որ այսպիսի յօդուածագիրներու թիւը նուազի, որով նախ շնչը կրէր աննեւին, այլ ընդհակառակն մեծ օգուտ...:

ԻՄԱՐԱՆԸ



**ՊՐԱՎՔԱՆԻՍ ԵՅՈՒՆԻՈՒՆ**  
 Վիեննա, 28 Դեկտեմբեր, 1896:

Ալէճուի տարի մը ըլլորեցինք...: Մերթ երկիւղ, մերթ յոյս, եղաւ 1896ի նշանադրումը: Անտոյզ ապագային կը յանձնէ հին տարին շատ մը խնդիրներ, որոնց լուծումը չկրցաւ տալ ինքը: Բաղաքականութիւնը զննի ե նետեւցաւ իւր դիւանագիտական յարափոփոխ կամ ըստ մեզ աւելի «երերեալ ու տատանեալ, ընթացքին: Այժմէն իսկ կը գուշակենք թէ 1897ն ալ պիտի կատարէ նախորդին դերը, վասն զի այսպէս կը պահանջէ «դիւանագիտութիւն», անուանեալ խուճապական ուրուականը:

Սլաւոնիս: Եսի Սլաւոնիայի վրայ կը խօսինք, վասն զի հին տարիէն նոր տարւոյ տրուած անլուծանելի խնդիր մըն է Կուբայի խնդիրը: Մարտինէլ Կամպոս կրնայ պարծիլ թէ իւր յաջողը՝ Ալէյէրէն աւելի արթնութիւն ունէր — հրատարակող այնպիսի անօգուտ պատերազմէ մը, որուն մէջ առոյգ սպանիացի պատասխներ զո՛ն կ'երթան կամ Կուբացի guerrillաներու, եւ կամ անհարթ օդի մը մահազոյցիկ վնասակարութեան: Բանի մը օր յառաջ կը կարծուէր՝ թէ Կուբայի պատերազմի-

նաց առաջնորդ՝ ծերունի Մագէոյի եւ երիտասարդ Գովէզի մահուամբն ամենայն ինչ լմնցած է, բայց պաշտօնական քաղաքները դարձեալ կայստութեանց անդին ընդ որուն 1896ի ընթացքին մէջ շատ անգամ՝ անդիպացնաք, բայց հիմայ պաշտօնականներն ալ կ'եսապաշտօնականներն, եւ նոյն իսկ անպաշտօնական գեղացուներն ամենեւին տարբերութիւն չունենալուն ամէնքը կատարեալ համոզուած են: Եթէ Սլաւոնիայ Կուբայի խնդիրը վերջացունէ ու շատ տարակուսական է, կը մնայ հաշուի մէջ առնուլ Միացեալ - Եասնազաց պահանջմունքներն եւ — Փիլիպպեան կղզիները:

Տանիախտան: Եորընտիր Պատրիարք՝ Օրմանեան Արքայանիս առաջին գործը կը նշանակուի, հայ բանտարկեալներու ազատութեան համար ինդրամատոյց ըլլալն, որ պատկուցաւ իսկ յաջողութեամբ: Կը մնայ գաղթականաց դարձին համար երկրորդ անգամ ինդրամատոյց ըլլալ, եւ եթէ յաջողի այս խնդիրն ալ գոնէ՛ կը մնայ միայն անցեալ դէպքերն աշխարհ, ապագային յուսով թէ վերջապէս իրական կանգիտու կ'անուտ այս գեղեցիկ երկիրը: Այս է Տեոաւորաց եւ մերձաւորաց բաղձանքը:

Ռուսլանիս: Հիւրատնցութեան առաջին պտուղը վայելեց, ներքին անկարգութեանց ցաւալի դէպքերով, որ արատաւորեցին, քիչ շատ, այս փոքրիկ տէրութեան խաղաղութեան համբար: Պաշտօնէից փոփոխութիւն, բայց լաւագոյն կ'ըլլար ըստ մեզ տիրող հիւրատեաց դրութեան փոփոխութիւնը:

Բուլգարիս: Երկիւղ յայտնած էինք արտերալ պաշտօնակալաց խնդրոյն առթիւ. դեռ վերջնական լուծում չտրուեցաւ խնդիրն, բայց ըստ բաւական դիւրացաւ, թէպէտ պատերազմական պաշտօնէին հրատարամք, որ այսպիսի ժամանակ, ընական է, շատ բաղձալի չէր:

Գերմանիս: Լրագրական պարզ դատաստան մը, այնպիսի sensationel իրականութիւններ հանցից յերեւան, որ «Համբարգէր-Եակարիտէն», լրագրին ըրած յայտնութեանց սղմուկը գերագանցեց: Եւ գաղմմանալի է. հոս ալ յանցաւոր գտնուեցաւ ոստիկանութեան մեծ-գոր-

ծակատար՝ Տառաշ: Կր մայ ուրեմս պատհետեւ ասելի հակողութիւն ընել — ոստիկանութեանք քան հասարակ քաղաքացիաց վրայ:

Պորտուգալ: Բիշ մնաց այս փորը տէրութիւնը դիւանագիտական յարաբերութեանց իզգում պիտի ունենար Գերմանիայի հետ, իր գաղթականութեանց միջ գերմանական դրօշին անարգութիւն պատճառաւ: Բայց փութաց Պորտուգալի տէրութիւնն հարկատր հատուցման պատրաստակամութիւնն յայտնելու, եւ այսպէս իր արթնութեամբն հեռացուց մտալուս փոթորիկը:

Միացեալ-Նահանգք: Մակ Կինլէյի՝ Նոր գարեերէցն գրաւած է արդէն եւրոպական մամլոյն էջերը, Սպանիական գիտաց դէմ քարթրացընելով իր ծայրը: Վժիռ մ'արձակուած չէ դեռ, քայց յամենայն դէպս առեւտրական շահոց տրուած մեծ վնասը պիտի ստիպէ զգահերէցն, որ վերջնական չափ մի դրոյի թէ արինհնդութեանց եւ թէ Նիւթական վնասներու, տարով Կուբացուց ինքնավարութիւն մի, որուն համար արած կը մտաբառին Կուբացիք ամիսներէ ի վեր:

Աւստրիա-Հունգարիա: Մեր գուշակութիւնը՝ թէ Նահանգական-Ժողովին մէջ գոնէ ի Ստորին-Աւստրիա, պիտի «խորտակի, հրակայնագողցութիւնն շատ շուտով սկսաւ իրականանալ: Առաջին նստին մէջ իսկ նորընտիր գահերէցն յայտնեց թէ սիրով կ'ողջունէ այս անգամ այս ժողովը, վասն զի «գիտէ թէ, կ'ըսէր, մեր հայրենի սկզբանց համեմատ պիտի սկսինք մեր գործունէութիւնը:», Այս պարզ խօսքը քաւական եղաւ հրեայ լրագրաց «վայնասուն», մի հանել տալու: Սակայն հարկ էր պատասխան մի տալ այս աղմակականներու. եւ երեկուան նստին մէջ տրուեցաւ. քաջն Լուգէր ատաջարկութիւն մ'ընդունել տուաւ, որով նահանգական ժողովքին մասնամիւղներու մէջ պիտի չընտրուին ո՛չ իւր գահերէց, ո՛չ իւր քարտուղար այս լրագրագիտաց — ազգակեցները: Կենթադրէ՛ անշուշտ ընթերցողը թէ Ինչեր գրած են այս նկատմամբ երկրորդ օրուան լրագիրները, մասնաւանդ «Neue Freie Presse», որուն համար հունգարիայի ազատամիտ յրագիր մը գրած

է արդէն ի ժամանակին թէ «իւր գրուածներովը շփոթել կ'ուզէ միշտ հասարակաց կարծիքը եւ — ընդդէմ տէրութեան»:

Միւս փորը եւ մեծ Տէրութեանց պաշտօնարաններն ու դահլիճները ժնրնդեան եւ Նոր-Տարուայ առթիւ արձակուրդ կը վայելեն: Նոյն առթիւ «Հանդէս», ժամանակագիրն ալ կը մտաղթէ իր ընթերցողաց,

«Շնորհաւոր նոր Տարի»,:



Բ Ա Վ Ա Ն Գ Ա Վ Ո Ւ Թ Ի Ի Ն

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՄԱՏՆԱՆՎՈՐԱԿԱՆ — Մարիբաս Կատինայի ասորի քնագրին բեկորներուն գիտք. 1 — Մարիբասայ ժամանակագրութիւնը. 2 — Փաստոս Բուզանգոյ. 5:

ՄԱՏՆԱՆՎՈՐԱԿԱՆ — Անիշատակ տպագրութիւններ. 9:

ԳՐԱԳԻՏԱԿԱՆ — Յօդուած եւ զեք զբնու արուեստ. 11:

ԹՂԹԱՅՈՒԹՅՈՒՆ — Կովկասեան Թղթակցութիւն. 16:

ՀԱՅԻՑՅԱԿԱՆ — Լեհաստան քանի մը հայ արձանագրութիւնները (Գատկերաւ). 19:

ԼԵՂՈՒՄԱՆԱԿԱՆ — Արդի լեզուագիտութիւնը. 21:

ԳՐԱԿԱՆ — Յուլյակ հայերէն ձեռագրաց Սանասարեան վարժարանին ի Կարին. 24:

ՆՅԱՆՆԱԿ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. Մասնա Շիրակացի: — 2. Հայք եւ Հայաստան: — 3. Իսրայէլ Օրիի մասին. 26:

ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԸ ԺԱՂՆԵՓՈՒՆԱՔ. 1. Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերութիւնը: — 2. Մասին, վերստին կը հրատարակուի: — 3. Հայերէն հին տպագրութիւններ: — 4. Մշակչական մատնախօս Գր. Լ.ին անհատական կարծիքը: — 5. «Նոր-Գարին» տուած մէկ լինի կրկնութիւնը: — 6. Հայ ուսանողներուն օգնեցէք: — 7. Նուիրատուութիւններ: — 8. «Արագ», պատկերազարդ հանդէսը: — 9. Նոր կամեստայ մի: — 10. «Էգու ուղեւի տեղ»: — 11. Մոսկվայի Հայերը եւ ուսանողութիւնը: — 12. Մասնական ներկան զուտաբարբառներու մէջ: — 13. Մշակչն, յարաւ քերած մէկ յօդուածը: — 14. Օտարակերտ լրագրաց մէկ յօդուած գրող ազգայինը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ ՅԻ:



ԿՐԱՏԱՐԱԿԻՉ ԵՒ ՊԵՏԱՄԽԱՆԱՅՈՒ ԽՄԱՐԱԳԻՐ

Գ. ԲԱՍՏԵՆԷՆ Կ. ՊԱՐՈՆՅ

Վ Ի Ե Ն Ե Ա Մ Ի Ի Բ Ա Ր Ե Ա Ն Ե Ղ Ա Ր Ա Ն Ը